

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԶԷՍԻ ՅԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍԸ

ՅԻՇԱՍԱԿԵԼԻ ՄԷԿ ԳՈՐԾԸ

(1137)

L'Abbé Martin քանի մը տարի առաջ, "Les premiers princes croisés et les Syriens Jacobites de Jérusalem, խորագրով յօգուած մը հրատարակած էր Journal Asiatiqueի մէջ. նոյնը առանձին պրակով մը է լոյս ընծայած է: Այս պրակին շահեկան մասերը քաղելով ուշագրութեան կը յանձնենք Սիւնի յարգելի ընթերցողներուն:

Abbé Martinի Փարիզի մէջ պատահաբար ստորիքն երկու ձեռագիրներ ներկայացուած էր Լիոնի մատենագրանին կողմէն, քննութեան համար. այս երկու ձեռագիրներէն երկրորդը Յակոբ Եփեսացիին ճառերն էր որ հրատարակուած է Journal Asiatiqueի մէջ: Առաջին ժամագիրք մըն է Յակոբիկ ասորական եկեղեցւոյ տօնիրութաւր պարունակող: Այս ժամագիրքի օրինակը բաւական լաւ գրչագրուած է, բայց մասնաշատութիւն մը չունի: Սոյն ձեռագիրը ԺԲ. կամ ԺԳ. դարու գրչագրութիւն մըն է: Գրիչն է Մարաշի Միքայէլ անուն վանական մը: Abbé Martin հետաքրքրութեամբ կը քննէ այս ձեռագիրը խորհելով թէ ԺԲ. կամ ԺԳ. դարու ձեռագիր մը անպատճառ իր վերջը կ'ունենայ յիշատակարան մը, իր յայտ պարապի չ'իջնէր. ձեռագիրն վերջը կը գտնէ երեք թիւրթ պարունակութեամբ յիշատակարան մը. ուր կը կը գտնէ բացի որոշ տեղեկութիւններէ, հետեւեալ ծանօթութիւնը. « Հինգշաբթի 10 Փետրուար 1441 Յունաց (1138 Քրիչական) թուական: Արշատակարանին արագ ընթերցումէն կը հասկնուի թէ ան կը պարունակէ ինչպէս պատմութեան խրատ նոր և հետաքրքրական էջ մը զոր կը յանձնէ իրր թանկարժէք գրութիւն Journal Asiatiqueի ի հրատարակութիւն:

Այս յիշատակարանին նախ քան հրատարակութեան սորուիլը Abbé Martin կը յիշէ թէ Փարիզի մատենագրանին մէջ ալ Յակոբիկ ասորիներու ձեռագիրներ կը զուտնուին և կ'ուզէ գտնուի ալ քննութեան առնել խորհելով որ թիւերս լրացուցիչ տեղեկութիւններ կ'ամբողջացնեն առաջին ձեռագիրին յիշատակարանը. նոյն ձեռագիրներուն մէջ, առանց դժուարութեան կը գտնէ 51 թ. ձեռագիրը որ ընդօրինակուած է Լիոնի ձեռագիրին միւնչոյն տարին և միւնչոյն տեղը (25 Յոգոստ. 1138), կը տեսնուի որ այս վերջին ձեռագիրն ալ միւնչոյն շահեկանութիւնը ունի ինչ որ ունի Լիոնի ստաշին ձեռագիրը, և կը վերաբերի միւնչոյն իրողութիւններուն եւ միւնչոյն անձերուն: Երկու նոթագրութիւններն ալ ըստ հիման համաձայն են. բայց մանրամասնութիւնները տարբեր. երկու ձեռագիրները իրար կը լրացնեն և փոխադարձաբար կը լուսաբանեն զիրար եւ հետեւաբար մեծ լոյս կը սփռեն տեղացի քրիստոնէից և ինչպէս կ'ընդունուին միջն զոյուժիւն ունեցող յարաբերութեանց և ժամանակակից զէպեթներուն վրայ: Երկու ձեռագիրները կը թարգմանուին Abbé Martinի կողմէն և բնագրին հետ կը հրատարակուին վերստին ինչ պրակին մէջ և կը համառօտագրուին այն տեղեկութիւնները զոր անոնք կը պարունակեն ինչպէս կրաց առաջին թուականի պատմութեան մասին: Ահա, թէ ինչ տեղեկութիւններ կուտան անոնք:

Ա.

Յակոբիկ Ասորիները երկու ժամանակէ ի վեր հաստատուած էին Երուսաղէմի մէջ, երբ երեցան ինչպէս կ'ընդունէին, երբ երեցան ինչպէս աշխարհի քրիստոնէայ ուրիշ ցեղերը, կ'ուզէին ապրիլ Ս. Քաղաքին մէջ, Քրիստոսի Գիրեզմանին մօտ: Հոն ունէին վանք մը որուն անունն էր Ս. Մարիամ Մագլթալինացի և Սիմէոն փարիսեցի: Անոնք գոհ չէին ասով. քաղաքէն դուրս ստացած էին երկու ազարակ կամ գուզ, զորս երկու զարագիրներն ալ կ'անուանեն Աթիսե եւ Պէյթ-Արիս: Այս երկու գուզերը քիչ մը հեռի էին Երուսաղէմէն, հաւանաբար զէպի հարու կամ զէպի Մեւեալ Մով, անապատէն հեռի, վասն զի հոն ենթակայ կ'ըլլային արարական արշաւանքներուն:

Երբ ինչպակիրները հաստատուեցան Ասիայ մէջ և մօտեցան Պաղեստինի, Երուսաղէմի մէջ հաստատուած արևելեան քրիստոնէից համար ժամանակները խիստ զառնացան, և այս պարագան շուտով կը հասկցուի, վասն զի կարգ մը ցեղեր մատնիչներ կը կարծէին զանոնք. ուստի առաջուրէն աւելի անգթութեամբ կը վարուէին անոնց հետ: Այն ծանօթագրութիւնները զոր կը հրատարակենք բացայայտօրէն կը հաստատեն ինչ որ կ'ըսենք. վասն զի անոնք կը պատմեն թէ Երուսաղէմի գրաւումէն քիչ առաջ Յակոբիկ Ասորիները իրենց մետրապոլիտին առաջնորդութեամբ զաղթեցին և քաղաքացան Եփրատու: Երեք հիւանդոտ ծերեր, կ'ըսէ զրիւր Միքայէլ, միայնակ բնակեցան վտանքին կամ քաղաքին մօտ, երկու կալուածներուն մէջ, անտարակոյս անոնք չէին կրնար փախչիլ:

Երբ Կոռֆորոս աը Պելլոյն II. Քաղաքը զբաւեց իր զէնքի ընկերները սպառեցան, պարտուած տեղերուն մէջ, իշխանները, պարոնները, կոմսերը և այլն. իւրաքանչիւրը իրեն համար կը մտածէր, յինչով իր սուրին: Արդ, պատահեցաւ որ այս իշխաններէն մին հաստատուեցաւ Ասիական եւ Պէյք-Արիֆի շրջականները, և, տեղիք պարագա քանակով՝ զանոնք իրեն զբաւեց:

Այս իրողութեանց վրայ, լուրը հասաւ Եփրատու, թէ ինչպակիրները տիրացած են և կարգը հաստատուած է Պաղեստինի մէջ. Յակոբիկներուն մետրապոլիտը, որ հոն խոյս տուած էր, Երուսաղէմ կուգայ և կը պահանջէ իր նախկին կալուածները. բայց ի զուր էին իր պահանջները, տեսնելով այս վիճակը, Ասորի պատրիարք Աթանաս (1090-1129), զորք ձեռք առաւ և զիմեց թագաւոր Պաղատին Ա. ի (1100-1118): Այս անձը թիւրևս պիտի չկրնար յաջողիլ քան իր ստորակարգեալը, եթէ զէպք մը չզիւրացնէր իր յարաբերութիւնները:

Վերջապէս, զրիթէ 1100-1104ի միջոցներուն, այն իշխանը որ գրաւած էր Անի-սիկն եւ Պէյք-Արիֆը քանտարկուեցաւ եւ տարուեցաւ Եփրատու, ուր մնաց իբր գերի, հակառակ բազմաթիւ դիմաձեներու, մինչև 1137 թուականը, այլոնք զրիթէ երեսուն երեք տարի: Արդ, իբրէ յետոյ, անոր կալուածները փոխանցուեցան իր սպականներ-

ուն կամ իր կնոջ, աւելի ստոյգը իր եղբորը զաւակներէն միոյն, ինչպէս բացայայտօրէն կ'ըսէ Փարիզի ձեռագրին ծանօթագրութիւնը:

Մ'զ էր Կոռֆորոսի ընկեր այդ իշխանը, որուն վրայ է խնդիրը — Ասորի երկու զբարիչները Երուսաղէմի այս յատուկ անունը լաւ կերպով զրի են առած. կրնային թարգմանել զայն Կոսթոս, թիւրևս աւելի լաւ Կոսթի, Կիլիքիոս: Այս իշխանին անունը կարելի է գտնել Historiens Latins des Croisadesի Գ. հոր. 848-849ին մէջ, ուր կոչուած է ան Gauffier de la tour: Ամէն պարագայի տակ, պէտք է որ այս անձը համապատասխանէ այս պայմաններուն: 1. Կոչել զանկա Կոսթոս կամ Կոսթի: 2. Բանտարկուած է ան 1103-1104: 3. Բանտին մէջ մնացած է ան զրեթէ երեսուն երեք տարիներ: 4. Ազատուած է ան և 1136ին վերադարձած է Պաղեստին, հաւանաբար տարւոյն վերջին ամիսները:

Կոսթիի եղբորորդին աւելի հաշտաբար երեցած է քան իր հօրեղբայրը, և Յակոբիկ Ասորիները տիրացան իրենց ապագակներուն կամ զիւղերուն, ցոյց տալով իրենց կալուածներուն սեպհակառութեան թուղթերը. անոնք պահանջը հաստատեցին նաև քրիստոնէայ կամ արար վկանները, թէ անոնք անիշատակ ժամանակներէ ի վեր, իրենց օրինաւոր կալուածներն են: Ասորիները իրաւունք ունէին իրենց պահանջման մէջ. բայց արգարութիւնը չէր գործադուէր, կը կաղար, ինչպէս շատ անգամ, Կոռֆորոսյ թագաւորին և Assises des Jérusalem Օրինագրքին գեղեցիկ յօդուածներուն հակառակ: Ասորի երկու զրիչները քիչ մը վշտայից եղանակաւ մը կը հաստատեն զայն, վասնզի կ'ըսեն թէ այն ժամանակ և յետոյ իրենց պատրիարքը և մետրապոլիտը ստիպուած էին բաւականապէս գրամ վատեւու, ինչպէս թագաւորին, նոյնպէս նաև պարտական իշխաններու: Կը թուէ նոյն իսկ թէ այս գործողութիւնը շատ նպաստեց յատակ տեսնելու իրենց գործերը: Առանց անոր, զուցէ արգարութիւն պիտի չընդունէին:

Աս կը պատահէր Պաղատին Ա. ի օրով, 1103-1104 թուականին: Բայց անոնց համար ամէն ինչ չէր աւարտած:

Վ.

Երևանն երեք տարի բանտարկութիւնէ յետոյ, իջխան կոծարար կամ կոծիկն ազաւտեցաւ բանտարկութիւնէ. միջմահառթեանմբ հայ եպիսկոպոսի Ար. Կ'րոէ խխա համառօտ կերպով Փարսիցի ձեռագրին ծանօթացրուիւնը. զսան զի կը հարցուի թէ ինչպէս հայ եպիսկոպոս մը յաջողած է, ինչ որ չեն յաջուած Ֆրանսի իշխաններէ նոյնիոյ պօսել՝ Երուսաղէմի թագաւորները: Այս իրողութիւնը քիչ մը ասորգինակ կը թուի, քսոյց քնչ որ մարտիրոսակ է, կը հաստատուի ծանօթագրութեամբ Լիւնի ձեռագրին որ պահպարդահան ջանքի մը մանրամասնութիւններով կը մեկնաբանէ պոյն:

Այս ծանօթագրութիւնը կ'իմացնէ մեզի թէ, վերջապէս, այս թուականին, ասինքն 1135-1137, Հայեր Եղիզսոսի մեջ տես զօրաւոր եղում երև, բայց ան մեզի չըսեր թէ ինչպէս, և մեզ կը թողու բացատրել այս ասորգինակ իրողութիւնը՝ ինչպէս որ կըրնանք. միայն կը հաստատէ զայն 1138ին, իբր խիտ ծանօթ իրողութիւն մը: Երուսաղէմի հայ եպիսկոպոսը որոյնց Եգիպտոս երթալ պատահաւ հաւաքեալ նոպարուս Երուսաղէմի արքայի զրոյց վրայ հաստատուած հաւատարկիցիներուն ճոխութիւնէն նպատակաւորելու համար իր Ժողովուրդը Երկար ժամանակէ ք վեր, կը տեսնուի, որ արեւելեան եպիսկոպոսները այլ է այլ տեղեր կ'երթան ուղարմութիւն հաւաքելու. նմանպէս կրկար ծանօթակէ ի վեր, որեւէքի աղբերէն առեւելի զործունեայ, խելացի եւ հանճարեղ մարդ մը, Հայերը, կարողացած են զարգանալու և զարծերու մէջ յարողելու:

Հայոց եպիսկոպոսին ձրագրուած ճամբորդութիւնը յայտնի եղաւ, և կէժֆրոյց պատ կ'Եժֆիլէի աղբարկանները, նոյն իսկ կինը, ինչպէս կ'ըսէ ծանօթագրութիւնը, աղաչեցին այս եպիսկոպոսին իր կարիլին զործարդել ազատելու համար ջանտարկեալը: Եպիսկոպոսը զգաճողեցաւ: անտարապարտ մարտասիրական և կրօնակրօն պտտանաներով: Միքայէլ զրիլը կ'ըսէ թէ Լա խոճառուները եզան, եթէ յաջողի իր ձեռնարկը, պիտի տրուի ռազմապէ մը, հաւանաբար աչնարկութիւն մը եղած է, Հայոց տալու խոսանուով Ահսիսի կամ Պիք-Արիսի ազարարը: Հայ եպիսկոպոսը համոզուած այս պատճառներու և հմայուած այս խոստում

ներէն յանձն տուաւ բանտարկեալին ազատութիւնը յաղողցնելու աշխատիլ (*) և Շգիպտոս հասնելով զործի սկսաւ իր կրօնակրիցիներուն մօտ. մասնաւորապէս իր Եւայոյ զլլաւորիին մօտ, որ բոլոր եկիպոսի մեջ տես զօրաւոր երգ և յաջողեցաւ իր ձեռնարկին մէջ: Հայոց զլլաւորը եգիպտոսի էմիրէն խնդրեց բանտարկեալին ազատութեւնը և ան չնորհեց յոյն:

Միքայէլ զրիլը առելի չէ խոսած այս նիւթին վրայ. և մեզ կը թողու շփոթութեան մէջ. վասնզի յստակ կերպով մեզի չբացատրեր թէ ինչ կերպով Եւայոյ զլլաւորը բոլոր եկիպոսի մեջ տես զօրաւոր երգ: Դայոյ որոշ ցոյց կուտայ թէ Եւայոյ զլլաւորը չտես զօրաւոր չէ մէջ միայն իր երկրորդ է, վասն զի ան դիմեց էմիրին կէժֆիլէի ազատութիւնը ստանալու համար: Իայց ինչ որ կրկու ասորի զրիլները մեղծութեամբ կ'իմացնեն, թէ և պարզարէն չեն գրեր, երկարութիւն պտտմուած է Իպչ-Էլ-Աթիլի կողմէն: Ահա ինչ որ կը կարգադրի Historiens Orientaux des Croisades Վ. հար. էջ 408:

«Ասիլիքա (Հաֆէտ Լիտըն-Ալլան), իր զաւակին մանուկէ վերը, իբր վիզիր ընտրեց Բրխանեայ հայ որ վարձաւ կոչուած (Bahram) որ թանձտտէվէ (թաղ պետութեան) տխտոսը ստացաւ: Նոր վէզիրը երբ իշխանութիւնը ստանձնեց Հայերուն տուաւ հանրային պաշտօններ. և աննք ալ սկսան արհամարհան ընթացք մը րունել, ընդգէմ խալաֆներու: Առեւելի վերջիլը, էջ 417, կը գորդացուի. Եժուստա (Փետրուար, 1137) ամուսն, Թանձտտէվէ Պահրամ, Հաֆէտ վիտին-Ալլան եգիպտոսի խալիֆային վէզիրը յանկարծ թողուց Կահիրէն, 529 ին (1135) տեսնուած է որ խալիֆան իր Հասան որդ

(*) Ասորի երկու զրիլներուն յիշած հայ եպիսկոպոսին ի վարձատրութիւն բանտարկեալին ազատութեան համար՝ անոր թագապահայց կողմէն պարգև կամ զիւղ խոստանալու առաջարկը բոլորովն անհիմն է, և յետին մասը զրի առեւտած՝ հայ եպիսկոպոսը մարգարեական և կրօնական մտածումով միայն աշխատութիւն մը սուկեցած է և վրկած է բանտարկեալը, եւ այս կ'հմարտութիւն է: վասն զի կէժֆիլէի ազատութեան յետոյ ասորի երկու զրիլներուն յիշած նիւթական խոստումները բացարձակ կերպով իրակուսութիւն չեն դտած:

չոյն մահէն յետոյ, Պահրամը վէղկրութեան բարձրացուցած էր: Արդ, Պահրամը հայ քրիստոնէայ մըն էր, երբ իշխանութիւնը ստանձնէց հայերուն տուաւ բարձր պաշտօններ, պաշտօնանկ ըրաւ խոյճները և շարադար վարակցաւ անոնց հետ: Մէկ խօսքով, ո՛ր ինքը, ո՛ր ալ Հայերը՝ որ բարձր պաշտօններու տիրացան՝ հանդէպ իւրամենբուն, ակնածութիւն չունեցան. և կարծէին թէ ամէն ինչ կրնային կատարել: Ի պնէլ-Աթիւր կը պատէ թէ յետոյ Պահրամ փախուստ տուաւ և վանական դարձաւ: Հայերը անոր անկումովը տուժեցին, ինչպէս բարձրացումովը օգուտած էին:

Գ.

Ահա ուրեմն կէօֆիէն կամ կէօֆրան ազատուած է և կը վերագաւանջ Երուսաղէմ (Յունուար-Մարտ 1137)?

Հասկնալի է այն ընդունելութիւնը զոր կատարեց պալատը, երեսուն երեք տարիներու բանտարկութիւնը, վերջպէս արժանի կ'ընէ համակուսքի: Ընց աստի, ան կտորփրօտ տը Պիլիպոսի ձեռքերներէն էր, ինք, Երուսաղէմի չաղթականներէն մին. անոր վերապարձը հանդիսաւոր կերպով տեսախորհեցաւ:

Կը թուէ սոկայն թէ այս սեռակի ազատութիւն մը ամէն մարտ հանելի չը թուեցաւ. վասն զի ան շատ մարդեր անհանգիստ ըրաւ, երեսուն և երեք տարիներու բանտարկութիւնէ յետոյ կը վերադառնայ երկիր մը ուր ան մեծ դեր մը կատարած է գրուած է մեծ գիրք մը: Պէտք է երկարակէլ այն յարգանքը որուն պիտի մասնակցէին ընտանիքներ և զազախոր մը պէտք է ունենալ թէ կէօֆիէն վերապարձը ինչ ազդեցութիւն պիտի ընէ և Սիւրբ թաղաքը, կ'ըսէին Միջբայէն հր Ռամանու, զձկանակցաւ ուրջ: Ասորիները տարիներէ մտկերի վերջապէս անոնք հրաման ստացան պարտելու Աթիւսինի իւ Պիլիպ-Արիփիլ, երկու արարատիները կամ գիւղերը: Կոր մեղադարարները հսկայ յղեակներու փոխակերպած էին և շինած էին երկու գեղեցիկ եկեղեցիներ: Այս բարբը կէօֆիէն պիտի վերապարձուէր:

Վիւրին է հարկնայ Ասորիներուն յազակը: Երեսուն հարկ տարիներէ ի վեր ձեռք բերուած կաշտած էր կորանդիէն, շատ

զիմամներ և գոհողութիւններէ վերջ, և կորանդիէ մամանայ երեսուն տարիներէ ի վեր այս կալուածներուն վրայ կատարուած բոլոր նորոգութիւնները, այդպէս շատ դառն էր: Ստազիւ հարուածը շատ խիստ է: Բայց, ինչպէս այս աշխարհի մէջ մէկուն չարիքը ուրիշ մը բարիք կը բերէ, Միջբայէ գրիչ կը զրտէ որ «յալաղկոս ժողովուրդը որ Միլիթ անունը կը կրէ, և յայտարարեան եւ ցնծութեան մեջ է», տեսնելով որ Յակոբիկները արամութեան մէջ են: «Վերջապէս, կ'ըսէին Միւրիդները, Յակոբիկներուն կալուածները պիտի գրաւեն»: Արդէն տակաւին մամանակ կայ, որ իրենց կալուածներն ալ պիտի գրաւուին. և կը մտիթարուէին մտածելով թէ իրենց դրացիներն ալ միեւնոյն բազդին պիտի ենթարկուին: Բոլոր ասոնք ճշմարտ են, և որ մը պիտի յիշուին Յաշակրաց պատմութեան մէջ:

Թագաւորին հրամանը պաշտօնական էր, պէտք էր որ շուտով գործադրուէր: Յակոբիկները պէտք է սկսէին պարպել տեղերը, յետոյ զատուվարութեան օխուել թոյլատուութեամբ (1137) ստաղին ամրանալը: Սոկայն, որովհետեւ իջնատիտ մեղադրուած չաւ էր պաշտօնականաց հետ, յետաձգուած մը ստացաւ: Յուլը թագաւորը հանգէպ անոր անձնուէր էր, և Միլիսանը թագուհին անոր նկատմամբ մասնաւոր ջանք մը ունէր: Կը թուի թէ այս թագուհին Յակոբիկներուն հանդէպ այս համակրանքը ունէր իւր թագուհի մօրը պատճառաւ: Ինչպէս կ'ըսէ Միջբայէ գրիչը, և վերջապէս մենք գիտենք այլուստ թէ Միլիսանոյի մարք՝ Մարտի թագուհին Պապային Բ. ի կնիւն ծննդեամբ հայ էր: Բացարեքի է ուրեմն իր համակրանքը արեւելիցներու մասին, և մասնաւորի Եզնապոսի: Եր ծագումով Հայաստանի Միլիսանի շրջականերէն է: Այս թագուհին ինքը ստանձնեց Ասորիներուն պատը թագաւորին, և պաշտօնի իշխանիլուն մօտ, և շահեցաւ զազաւ: Ռամանու գրիչը երկու քառով կը պարտէ զայն: Բայց Միջբայէ զատին մասին ընդարձակ կը տրամէ հանդիսութեան: Կը խոսցնէ թէ Յուլը թագաւորը Յակոբիկներու դէմ հրովադարակ արուէ վերջ, էր բանակին հետ միկնած, և վերաշինելու համար Պիլի-ձեպիներ, երբեմն նշանուար քաղաք: Ան հոն կը գտնուէր 1138: Փետրուար քաղաքը:

կիրքը, և ժամանակէ մը ի վեր հոն էր, վասն զի թագուհին շատ սուրհանդակներ կը զրկէր տեղեկութիւններ տալու սնոր և իրագիւն ընելու: Նոյն իսկ մտադրութիւն ունէր ժամանակ մը հոն կենդանու, վասն զի հոն հրաւիրեց ամէն անոնք որ Կէօֆիէի հետ կրիւ ունէին: Իգնատիոս մետրապոլիտը հոն փոխադրուեցաւ, սոսոցած հրամանին համաձայն, Միքայէլ վանականին հետ, 1138 Յուլիոսար 31 Երկուշաբթի: Կէօֆիէ չուզեց խօսիլ ո՛ր և է կաշառարութեան մասին: Միայն հաւանութիւն յայտնեց հանգարտ մնալ մինչև որ թագաւորը երուսաղէմ վերադառնայ և թագուհին հետ դատաստան ընէ: Ի վերջոյ սակայն, այն վայրկեանին որ Ասորիները պիտի մեկնէին, Ֆուլք թագաւորին ստիպուեցին որ Կէօֆիէ տեղի տուաւ, ընդունեց 200 տինար և զրաւոր կերպով հրաժարեցաւ բոլոր այն իրաւունքներէն զոր կրնար ունենալ Աքիսիի և Պէյք-Անիի գղեպակին վրայ: Իր հրաժարման պայմանագիրն էր գրաւու եւ Ֆրանսեիկն, ինչպէս կ'ընէ Ռոմանոս: Ասորիները հաւանեցան այն երկիւղով որ՝ կրնային ենթարկուիլ ուրիշ փռաններու: Ասկէ զատ, տակաւին պիտի վճարէին մեծ գումարներ թագաւորին և իշխաններուն՝ իրենց իրաւունքը ապահովելու համար: Երկար ժամանակներէ ի վեր արեւելեան ժողովուրդները վարժուած էին այս դրութեան:

Բացի այն լոյսէն՝ որով անոնք կը լուսաբանեն ինչպէս կ'ընենք ու՛ր տեղացիներուն հետ ունեցած յարաբերութիւնները, ի մասնաւորի, Կոտըֆրոյի և իր յաջորդներուն հաստատած դատարաններու գործառնութեանց պատճառաւ. այս մանրամասնութիւնները մեզի կ'իմացնեն կարգ մը ընդհանուր իրողութիւններ որոնք կը վերաբերին ժամանակի պատմութեան և չեն պատմուած ալլուր: Ֆուլքի Պէյք ձէպրին կատարած ճամբորդութիւնը ճշգրիտ կերպով ուրիշի մը չէ պատմուած. վասն զի այն մանրամասնութիւնները զոր Տիրացի Կիլիսոմ կը հայտնայթէ, չեն թոյլատրէր թուականը ճշգրութեամբ հաստատելու: Այս արշաւանքը տեղի ունեցաւ 1137-1138:

Միքայէլ բրիւ հոս կանգ կ'առնու, ան կը վերջացնէ իր ծանօթագրութիւնը 10 Փետրուար 1138ին, Կէօֆիէի հետ Պէյք ձէպրինի մէջ կնքած համաձայնութենէն ութ օր վերջ:

Ռոմանոս զրիւլ՝ 25 Օգոստոս 1138ին զրելով կ'աւելցնէ թէ պիտի կարգացուի յետագայ վեց ամսուան պատմութիւնը: Մասնաւորապէս ան կը խօսի այն արշաւանքից ի Փոքր Ասիա այս տարեկան սկիւրը. արշաւանք մը զոր բաւական մանրամասն կը պատմեն Տիրացի Կիլիսոմ և յոյն պատմիչներ: Ան մանաւանդ կը նշանակէ իր հօրեղբոր Իգնատիոսի կեանքին վերջին ամիսները, և ինչ որ ըսած է անոր մասին բոլորովին համաձայն է, ինչ որ գիտենք արդէն: Իգնատիոս մեծ յարգանք կը վայելէր իր կրօնակիցներուն մօտ: Շատերը ամէն կողմէ անոր կը զիմէին, և ինք կը ջանար բոլորն ալ գոհ ձգել. աշխատութեամբ ծանրաբեռնուած՝ վարձանեցաւ, վասնզի տկարացած էր: Կը պատարաստուէր ժողով մը գումարել Յովհաննէս Մուռեսիանայի յաջորդ մը ընտրելու համար (Ք 20 Օգոստ. 1137) եւ ճամբայ ելաւ 24 Ապրիլ 1138 կիրակի օրը ընտրուիլու. բայց կանգ առաւ Ակիւսի մէջ, սպասելով Ֆուլք թագաւորին որ մըտադիր էր Անտիօք երթալու: Հոն էր որ հրահրացաւ և վարձանեցաւ Հինգաբթի, 19 Մայիս 1138, Հողեպալուստէն երեք օր առաջ: Իր մարմինը փոխադրուեցաւ Երուսաղէմ:

Մ Ա Ն Օ Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ասորի երկու զրիւնները, Միքայէլ Մարաշլի և Ռոմանոս, հայ եպիսկոպոս ըսելով կը գոհանան Հայոց մեծ Արքեպիսկոպին համար որ հայ Միաբանութեան զուլիւր կը գտնուէր և կը վարէր Ս. Յակոբեանց վանքին գործերը. երկուքն ալ չեն յիշատակեր Արքեպիսկոպոսին անուրը կամ մուռացմամբ և կամ դիտումով. քանի որ ան պիտի միջամտէր Եզրիպոսի մէջ Հայ վարդապետին մօտ երեսուն երեք տարուան բանտարգելութենէ պատելու համար Պապականիւն Կէօֆրօսան կամ Կէօֆիէն, որուն ապատութիւնը ձեռք բերել չէին յաջողած թագաւորները և իշխանապետները. կը կարծեմ թէ աւելի դիտումով է որ հայ եպիսկոպոսին անունը չէն յիշատակիր այս երկու զրիւնները՝ Կէօֆիէի կողմէն Ասորոց

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱԻԵՐԱԳԻՐՆԵՐ ՊԷՐԱՄ ԷԼ ԷՐՄԷՆԻ ՄԱՍԻ

Ա.

հրկու կալուածներուն գրուածն պատճառաւ, վասն զի անոր ազատութեամբ դարձեալ պիտի վտանգուէին իրենց երկու ազարակները. գուցէ կը մտածէին թէ Հայ եպիսկոպոսը առիթ տուած պիտի ըլլար՝ այդ գրուածն շարունակութեան: Abbé Martinի համառօտագրուած վերի յօդուածէն կ'երևի ելքը այդ խնդրոյն:

Հայ եպիսկոպոսին անունը չէ յիշատակուած, հակառակ ասորի գրիչներուն մանրամասնութեանց. բայց մենք պիտի ջանանք անոր անունը գրտնայլ, ըստ ժամանակագրութեան տեղի ունեցած գէպքին. 1137-38ին է որ հայ եպիսկոպոսը կը միջամտէ այս գէպքին. Երուսաղէմի Պատրիարքաց յաջորդութեան Յանկին համեմատ, նոյն թուականին, Աթոռոյ գահակալն էր Տ. Եսայի Ա.: Նոյն ժամանակները պատրիարք տիրուող չէին կոչուէր Ս. Աթոռոյ գահակալները, այլ Առաջնորդ կամ Արքուակալ անունով. մեր ի ձեռին ունեցած Աթոռակալներու յաջորդութեան ցանկը պէտք է բաժնուած նկատենք աւանդական, անյայտ եւ պատմական մասերու, վերջինս կը սկսի ԺԿ. դարէն: Եսայի Ա. ի անունը կը գտնուի անյայտներուն մէջ. ան պաշտօնավարած է 1133-1152: Ս. Աթոռոյ միտարան Բառնաբոս վրդ. Գանձակեցւոյ ցահակալութեան (1872) համաձայն, Եսայի Ա. կը յաջորդէ իր եղբորը Մովսէս Բ. ի որ իր կենդանութեան իր պաշտօնը կը յանձնէ իր եղբորը և ինքն մէկ տարի յետոյ կը վախճանի: Եսայի Ա. ի օրով 1141ին Երուսաղէմ կ'ալացնէ Գրիգորիս կաթողիկոս Պահլաւունի որ ներկայ կ'ըլլայ Սիոնի ժողովին և կը վերադառնայ ի կիլիկիա: Հետեաբար Abbé Martinի յօդուածին մէջ յիշուած Երուսաղէմի հայ եպիսկոպոսը Եսայի Ա. Աթոռակալն է որ 19 տարի պաշտօն վարած է Ս. Յակոբեանց վանքին մէջ և անոր յաջորդած է Սահակ Բ. (1152-1180) որ Գրիգոր Տգայ կաթողիկոսի օրով (1173-1193) Հռոմ-կալի ժողովին (1179, Զատիկի օրը) ներկայ կ'ըլլայ, ըստ հրաւէրի, և իր ստորագրութիւնը կ'երևի ի շարս միւս եպիսկոպոսաց: Սահակ Բ. ի օրով Երուսաղէմ կ'ալացնէ 1169ին Հիթուսի և Ներսէս Լամբրոնացիի մայրը Ծահանդուխտ:

Ինչպէս յայտնի է, Յաթիմեան շրջանի ակաւաւոր գէմքերէն Պէհրամ էլ Էրմէնի (Վահրամ Պահլաւունի), որու սիրագործութիւններուն յուզիչ էջեր նուիրած է արաբական մատենագրութիւնը, Եգիպտոսի վէճերութեան պաշտօնը ստանձնեց Կիւրէնի 529 (Բ. 1135) թուականին: Երկրին պետական ղեկը ձեռք առնելէ անմիջապէս յետոյ՝ վարչապէտ հայը լծուեցաւ բարեփոխական աշխատանքի: Ան կարգ և կանոն հաստատեց անկազմակերպ երկրին մէջ, զարգացուց ժողովրդային տնտեսութիւնը, անձ դրաւ նահանգապետներու եւ բարձրաստիճան պաշտօնատարներու կամայականութեան և պետական հաստատութիւնները օժտեց պատասխանատուութեան զետակցութիւնը ունեցող հայ եւ տեղացի պաշտօնեաներով:

Բարեփոխական այս շարժումը, սակայն, գիւր չնկաւ շահամուղ աւազանինը, որոնք օրինասէր հայը տապալելու և անոր պատուհասող բազուկը խորտակելու համար զիմուժ բրին անապինի միջոցներու: Հակահայ հոսանքին գլուխը անցաւ Ղարպիշէի նահանգապետը՝ Բրտուան Պին Վալիշիշի, որ երկիրը զբրտտանեայ վէճերին՝ ձեռքէն պատելու համար կոչ ըրաւ ժողովրդային մոլեռանդութեան, և իր զբրոշին տակ հաւաքուած մտաւարապէ 30 հազար կամաւորներով արշաւեց գէպի Գահրէ:

Պէհրամ, որ տեղեկացած էր այս գէպքերուն, իր հայկական զօրագունդները միացուց խալիֆայական բանակին, անձամբ վազեց գէպի ռազմադաշտ, և երբոր կը պատրաստուէր վճռական հարուածը իջեցնել ապստամբ ուժերուն, յանկարծ՝ կանխորշուած նշանի մը վրայ՝ իր բանակին մահմետական զինուորները խուճը խուճը դասաւիթ եղան և թշնամիին կողմը անցան:

Այս անսպասելի դաւաճանութեան առջեւ Պէհրամ տրոպուեցաւ Կրտսմիլի վէճերութեան պաշտօնէն եւ Արահակ Սպիտակ

ՄԿՐՏՈՉ ԱՐԲԵՊԻՍԿ. ԱԶՍԻՆՈՒՆԻ